

Ս. ԳՐԲԻ ԱՆԳԼԵՐԷՆ ՆՈՐԱԳՈՅՆ
ԹԱՐԳՄԱՆՆՈՒԹԵԱՆ ԱՌԻԹՈՎ

THE NEW ENGLISH BIBLE
New Testament

Երէկ, 15 Մարտ 1961, Կրեկոյեան ժամը 6ին . Լոնտոնի Westminster Արքայաբանին մէջ մասնաւոր պաշտամունք և յիշատակի հանդիսութիւն տեղի ունեցաւ, Անգլիերէն Ս. Գրքի 1611ի Authorized Versionի հրատարակութեան 350րդ տարեգարծին առիթով: Գործիլնական այս հանդիսութիւնը կը զուգարկուէր սակայն Ս. Գրքի նոր կտակարանի բաժնին Անգլիերէն նորագոյն թարգմանութեան հրատարակութեան, որ 13 տարիներու անխոնջ աշխատանքէ մը ետք, նախորդ օրը, 14 Մարտ 1961ին, հրատարակ ելած էր The New English Bible, N. T. խորագրով:

Եկեղեցական պաշտամունքին կը նախագահէր Քէնթըրբերի Արքեպսոս Տքթ. Ֆիշըր, որ շրջապատուած էր զանազան յարանուանութիւններ ներկայացնող հոգեւորականներէ և մանաւանդ այն բոլոր գլխավոր թարգմանիչներէ՝ որոնք իրենց աշխատանքի բաժինը բերած էին Անգլիերէն նոր կտակարանի նորագոյն թարգմանութեան գործին: Արարողութեան աւարտին, թարգմանչական գործին Կեղործական Յանձնախումբին նախագահ Dr. Atwyn Williams, Winchesterի Եպիսկոպոսը, ներկայացուց 13 տարուան աշխատանքի պտուղը, անկէ մէկական օրինակ յանձնելով թարգմանիչներուն և աշխատակիցներուն, որուն ի պատասխան Քէնթըրբերի Արքեպիսկոպոսը յայտարարեց. — Թարգմանիչ եղբայրներ, փառք և գոհութիւն Ամենակալին Աստուծոյ այն աշխատանքին համար՝ զոր կատարեցիք թարգմանելով Իր խօսքը: Այժմ կ'ընդունինք այս Գիրքը և կը յանձնենք Եկեղեցւոյ աստուածային դասաստանի ծառայութեանս:

Մեր նպատակը չէ հրքեք այս սեղմ տողերով գնահատել կատարուած թարգմանչական աշխատանքը, մտնել փորձելով Ս. Գրական բնազդային քննադատութեան

կալուածէն ներս, կամ փնտռել թէ նոր կտակարանի սկզբնական բնազդին իմաստը որքան հարազատութեամբ պահուած է ու բառերուն ետին գտնուող յայտնեալ խորհուրդը՝ որքան անաղարտ մնացած. ոչ ալ պիտի ուզենք կարծիք յայտնել արդէն իսկ գնահատուած արդիական և այժմէական Անգլիերէն լեզուի մասին՝ որով թարգմանուած է ներկայ աշխատութիւնը: Փափաքելի է այսուհանդերձ արձագանք հանդիսանալ պատմական կարևոր դէպքի մը՝ որ 350 տարուան նշութիւնէ մը ետք կը ներկայացնէ օգէնք մը և հաղորդակցութեան միջոց մը, որ իր յստակութեամբ և որոշակի արտայայտութեամբ կըցած է նուաճել լուսազոյն թարգմանութիւն մը», ինչպէս կ'որակէ զայն William Barclay:

«The New English Bible»ի նախաբանէն և ներածականէն կը հասկնանք թէ կատարուած գործը որքան անհրաժեշտութիւն մըն էր Մեծն Բրիտանիոյ եկեղեցիներուն համար և թէ ինչ նախանձախնդրութեամբ և բժախնդիր քննութեամբ աշխատանք տարուած է զայն ի զուխ հանելու համար: Անգլիոյ Քրիստոնեայ զանգուածին համար 1611ի Authorized Versionը նկատուած է միշտ բուն Ս. Գիրքը, սկիզբ առած 1603ին, James թագաւորի օրով: Կերմանումը այս թարգմանութեան, Revised Version, կատարուած է 1881ին, որմէ ետք վաւերական նոր թարգմանութիւն տեղի ունեցած չէր: Այս նորագոյն թարգմանութիւնը հետեւաբար կը յաջորդէ 1611ի թարգմանութեան:

Է՛նոր կտակարանի այս թարգմանութիւնը, կը կարգանէ ներածականին մէջ, ռորուն պիտի յաջորդէ թարգմանութիւնը Հին Կտակարանի և Պարականոն գիրքերու, ձեռնարկ մըն է իրեն առարկայ ունեանալով Յունարէն բնագրի Անգլիերէն հարազատ թարգմանութիւն մը, որ ըլլայ ընթացիկ և ժամանակակից, մատուցուած Անգլիերէն լեզուով Ս. Գրքին ծանօթ և անձանօթ ընթերցողներուն: ... Մեր պարտականութիւնը կարևոր տարբերութեամբ մը կը ներկայանայ մեզի բաղդատաբար 1881ի վերածանդներու մտահոգութեան ... այսօր իրենց զորածած լեզուն որոշապէս կը ներկայանայ որպէս հնամենի և նուազ հասկնալի լեզու մը, նկատելով յարաճուն

գործածութիւնն ու փոփոխութիւնը Անգլի-
 րէն լեզուին: . . . Ներկայ գործը վերծա-
 նու մը չէ երբեք 1611ի թարգմանութեան,
 այլ հարազատ և նոր թարգմանութիւն մը,
 որուն մէջ տեղ գտած են ժամանակակից
 և այժմէական իմաստ ունեցող ասութիւն-
 ներ և առուձեւեր՝ որոնք արտայայտած են
 Յունարէնին ճշգրիտ իմաստը: Ներկայ
 թարգմանիչները ջանացած են Յունարէն
 կառուցուածքներ և ասութիւններ փոխա-
 րինել արդի Անգլիերէնով:

«ՈՒՐ» կտակարանը հրատարակուած է
 Oxford և Cambridge համալսարաններու
 Հրատարակչական Տան կողմէ, հովանաւո-
 րութեամբ և մասնակցութեամբ Մեծն Բրի-
 տանիոյ Անգլլիական բուր եկեղեցիներու,
 բացի Հռովմէական Կաթոլիկ Եկեղեցիէն:
 Այս երկու օրերու ընթացքին զնահատական
 ջեքը «Քրօմագանգրի» երեսոյս գանազան
 թերթերու մէջ, թէ առաջին ասիւթն է այս
 երբ Եկեղեցւոյ առաջնորդներ հաւաքաբար
 կը կատարեն Ս. Գրքի նոր թարգմանու-
 թիւնը, առանց յարանուանական և վար-
 զագիտական խտրութեան»:

Նորքի Արքեպօս. Ը, Տքթ. Բէմգի, որ
 նշանակուած է որպէս Արքեպիսկոպոս Քէն-
 թըրպըրիի, յայտարարեց. «Վստահ եմ որ
 Ս. Գրքի թարգմանութիւնը պիտի օգնէ
 անոնց՝ որոնք զայն կը գործածեն աւելի
 լաւ հասկնալու համար Աստուծոյ Ոսօքը և
 զզայն Անոր պատգամին ոյժը: Կը նաեւ-
 ամ որ իր թարմութեամբ այս նոր թարգ-
 մանութիւնը պիտի ծառայէ բարձրացնելու
 թիւր Ս. Գրքի ընթերցողներուն: Կ'ակն-
 կալեմ տեսնել անոր գործածութիւնը եկե-
 ղեցիներու և տուներու մէջ»: Քէնթըրպըրիի
 Արքեպիսկոպ. Տքթ. Ֆիշըր ևս ըսած է թէ
 Authorized Versionը եղած է թարգմանու-
 թեան գերագոյն նուաճուձեւերէն մին և
 միշտ պիտի մնայ որպէս լաւագոյն նմուշը
 Անգլիերէն լեզուի ոյժի և մեծութեան: Բայց
 որովհետեւ, կը շարունակէ ան, «Անգլիերէն
 լեզուն եղած է միշտ կենդանի և անդ լե-
 ւոս մը հաղորդակցութեանց համար, և
 նաև որովհետեւ ան նկատելի կերպով փո-
 փոխութեանց ենթարկուած է վերջին տա-
 րիներու, Ս. Գրքի նոր թարգմանութեան
 կարիքը կը զգացուէր: Նորին Սրբազնու-
 թիւնը կը հաւատայ թէ թարգմանիչները

զիմակալած են անհաւատարմութիւնը
 պարտականութիւն՝ մը և յաղթականորէն
 զայն ի գլուխ հանած: Վերջապէս կը նկատ-
 ուի որ Ս. Գրքին կարեւորութիւնը չէ կա-
 յացած սկզբնապէս իր գրական կոթող մը
 ըլլալուն մէջ, այլ որպէս ուշաւտքի և իրա-
 կան կեանքի գերագոյն ուղեցոյց՝ եղած է
 սղբիւրը Քրիստոնէական աստուծաբանու-
 թեան և բարոյագիտութեան, որոնց համար
 որպէս անհրաժեշտութիւն կը հետեւի «Խա-
 կրնալիս Ս. Գրքի մը ներկայացումը: «Ս.
 Գրքի «Ույժը չէ որ մեզ կը հետաքրքրէ,
 այլ իմաստը»:

Ընդէք որ 13 տարուան պատրաստու-
 թեան շրջան մը բոլորած է ներկայ թարգ-
 մանութիւնը: Համաշխարհային Բ. պատե-
 րազմի օրերուն, Oxford և Cambridge
 համալսարաններու բանասէրներուն կողմէ
 ծրագրուեցաւ 1611ի թարգմանութեան վեր-
 ծանուցումը կատարել. շուտով սակայն նկատ-
 ուեցաւ որ կարիքը կը կայանար աւելի
 նորագոյն թարգմանութիւն մը ունենալուն՝
 քան թէ կրկին վերածնուի մը մէջը:
 1946ին, հետաքրքար, Սկոթլանդի Եպիսկոպոս
 սական Եկեղեցիի ընդհանուր Ժողովը այս
 իմաստով առաջարկ մը բերաւ՝ ուղղուած
 Մեծն Բրիտանիոյ եկեղեցիներուն. մտաու-
 րութեան զխաւսը աւարկան այս առաջար-
 կին մէջ այն եղած է թէ Եկեղեցւոյ գործը
 կը կաղար Ս. Գրքի անգործածելի լեզուին
 պատճառաւ:

Ընթացք տրուելով եղած առաջարկին,
 եկեղեցիներ համախորհուրդ յատկացուցին
 իրենց ներկայացուցիչները հարքը քննելու
 և լուծման մասին խորհրդակցելու համար,
 և 1947ին տեղի ունեցաւ առաջին նիստը
 թարգմանչական աշխատանքի գործադիր
 յանձնախումբին: Յանձնախումբը բաղկա-
 ցած է Անկիլքան Եկեղեցւոյ, Սկոթլանդական
 Եպիսկոպոսական Եկեղեցւոյ, Փոլոզական,
 Մկրտչական, Երիցական այսպէս կոչուած
 եկեղեցիներու, ինչպէս նաև Կալէնթի երկրի
 (Wales) և Իրլանտայի եկեղեցիներու ներ-
 կայացուցիչներէ: Իրենց մասնակցութիւնը
 բերած են նաև Անգլլիական և Սկոթլանդական
 Ս. Գրոց Ընկերութիւնները:

Յանձնախումբը նշանակած է թարգման-
 չական երեք աշխատանքի մարմիններ, մին
 նոր կասկարանի, միւսը շին կասկարանի,

և երրորդը Պարականոն գիրքերու: Բոլոր անդամներն ալ կը ներկայանան իբրև միջազգային չափանիշով Ս. Գրական բանասերներ և համալսարանական գասախօսներ: Նշանակուած է նաև մարմին մը գրական խորհրդատուներու, քննարկելու համար պատրաստուած թարգմանութիւնները սճային և լիզուական կալուածներէն ներս:

Վերջին յիսնամեակին, քննադրային քննադատութիւնը (Textual Criticism) նոր լոյս սփռեց ննպոյն Յունարէն քնազիրներու ճշգրիտ իմաստին վրայ: Ներկայ թարգմանիչները նկատի առին այս կարևոր նուաճումը և իրենց նոր ու հարազատ թարգմանութիւնն մէջ գործածեցին կարգ մը աստութիւններ կամ առուձեւեր արդի Անգլերէնով, պահելով հանգերէն Յունարէնին իմաստը կարելի հարազատութեամբ: Յանձնարար մը 57 նիւտեր ունեցած է, իրաքանչիւրը երեք օր տեղութեամբ: Առաջին նիւտը տեղի ունեցած է 18 Դեկտ. 1948ին, իսկ վերջինը՝ 18 Դեկտ. 1958ին: Իւրաքանչիւր անգամ նախ պատրաստած է թարգմանութեան իր բաժինը և մատուցած միւս անդամներուն առ ի քննութիւն: Ապա Յանձնախումբը միասնաբար քննութեան առարկայ դարձուցած է դայն համար առ համար և նախագատութիւն առ նախագատութիւն, ու ճշգրտագոյն Անգլերէնով ձևի բերած: Խնդրոյ առարկայ հասուածները իրենց լրուամիս հասած են թարգմանիչներու և գրական-լիզուական քննիչներու համաձայնութեամբ: Յունարէն քննարէն գատ նկատի առնուած են Ս. Գրքի նորագոյն բոլոր քննական հրատարակութիւնները և այլ բանասիրական աշխատութիւններ ու ձեռագիրներու տարբերակներ, սկսեալ ծանօթ հնագոյն ձեռագիրներէն և պապիրոսեան պատասիկներէն:

«Հասկնալիս» և «յոտակո լիզուով» կատարուած թարգմանութեան արագ ակնարկի մը ընդմէջէն կարելի է նկատել յայտնի օրինակներ, որոնք կ'արդարացնեն յիշեալ որակութիւնը:

Յովհաննու Աւետարանը կը բացուի հետեւեալ համարով. —

«Երբ ամէն բան սկիզբ առաւ, Բանը արդէն գոյութիւն ունէր: — Թէև կ'առարկուի ոմանց կողմէ որ այս ձևով Մնըն-

գոց գրքի արձագանքը կ'ազատի և խորհուրդը կը նուազի: Սակայն շարունակենք.

«Իսկ քննակեցաւ Աստուծոյ հետ, և Աստուած ինչ որ էր՝ Բանն ալ նշոնն էր: Բանը, հետևաբար, Աստուծոյ հետ էր սկիզբէն, և Անոր միջոցաւ ամէն ինչ գոյացաւ. ոչ մէկ բան առանց Անոր գոյացաւ: Ամէն գոյացած բան կեանքի կոչուեցաւ Իր կեանքով, և այդ կեանքը մարգոց լոյսն էր:»

«Կարգ մը հատուածներ հասկնալի կը դառնան առաջին անգամ ըլլալով», կ'ընդհարօթ. Ջէտտիք: Այսպէս, Յովհաննու Աւետարանի ԺԶ. գլխու 10րդ համարը նախկին թարգմանութեան մէջ կը կարդանք. — «Մխիթարիչը պիտի յանդիմանէ աշխարհը արդարութեան համար, որովհետեւ ես կ'երթամ առ Հայր և դուք զիս չէք տեսներ այլևս:»

Նորագոյն թարգմանութեան մէջ հետեւեալ համարը կ'երևի. —

«Մխիթարիչը պիտի յանդիմանէ զանոնք (աշխարհը) որ է իրաւունքը իմ կողմն է, ցոյց տալով թէ ես կ'երթամ առ Հայր անմիջապէս երբ կը բաժնուիմ ձեզմէ:»

Յատկանշական թարգմանութիւն մըն է նաև Մատթէոս Աւետարանի սՄբանիններուն ընդհանրու ոճը և մասնաորարար Ս. գլխուն 3րդ համարը: Նախկին թարգմանութեան մէջ կը կարդանք. —

«Երանի հոգիով աղքատներուն, որովհետև անոնց կը պատկանի Երկնքի Թագաւորութիւնը:»

Նորագոյնին մէջ կը կարդանք. — «Որքան երանելի են անոնք որոնք գիտեն թէ աղքատ են:»

Հոս գաղափարին յստակութիւնը կուգայ օրուած վիճակի մը — աղքատութեան — զիսակցութեան իրողութեան, որ կը համապատասխանէ «հոգիով աղքատ» քայտարութեան: Թէև Յունարէն թագրին մէջ գործածուած է τω πνευματι «հոգիով» բառը, սակայն նորագոյն թարգմանութիւնը ջանացած է հնագոյն իմաստը տալ բառին, այնպէս ինչպէս ան կը գործածուէր:

Ղուկասու Աւետարանի ԺԱ. գլխու 47-48 համարները հետեւեալ ձևով թարգմանուած են. —

«Աւագ, դուք կը կատուցանէք այն մարգարէներուն գերեզմանները՝ զորս ձեր

հայրերը սպաննեցին, և այս ձեռով կը վկայէք որ դուք համաձայն էք ձեր հայրերուն կատարած արարքին. անոնք օճիրը գործեցին և դուք ալ գերիզմանները կը հայթայթէք:

Հետեանց համարներու (Բ. Կորնթ., Գ. 15-18) թարգմանութեան առիթով, յստակութիւնը և միտք բանին տալու նպատակով աւելորդ բաներ գործածուած են, ու այս ձեռով լուսարանուած է Յիւր ԼԻ. 35ի հին կտակարանային մէջըրումը, բաղդատարքը նախորդ թարգմանութեանց. —

«Ասկայն մինչև այս օրս, ամէն անգամ որ Մովսէսի օրէնքը կը կարգացուի, քօղմը կ'իջնէ զայն լսողներու միտքին վրայ. թէև, ինչպէս Ս. Գիրքը կ'ըսէ Մովսէսի մասին, ամօքն անգամ որ ան Տիրոջ գառնայ՝ քօղը կը վերնայայ: Արդ՝ Տէրը, որուն մասին քայս հասուածը կը խօսի, Հօգին է. և հոն ուր Տիրոջ Հօգին կայ՝ հոն ազատութիւն կայ: Եւ որովհետև մեզի համար մեր գէմքերուն առջև քօղ չկայ, բոլորս կը քաղցնենք Տիրոջ փառքը՝ նման հայելիի ընդմէջէն. այս ձեռով, Իբ նմանութեան բերուած կ'ըլլանք փառքէ մինչև փառք. այսպէս է Տիրոջ, Հօգիին ազգեցութիւնը»:

Ղուկասու Ա. գլխու 46-55 համարները թարգմանուած են այսպէս. —

«Եւ Մարիամ ըսաւ. «Սոսէ, ո՞վ անձս, Տիրոջ մեծութեան մասին. ցնծաւ ու ուրախացիր իմ Փրկիչ Աստուծով. ինչպիսի սիրով Ան նայեցաւ իմ աղախին խոնարհութեան վրայ: Որովհետև այս օրէն սկսեալ պիտի օրհնեն զիս բոլոր սերունդները. ինչ սքանչելի կերպով Ան, Հօգօր Տէրը, բնակեցաւ իմ հետս: Սուրբ է Իր անունը. Իր ողորմութիւնը կու գայ սերունդէ սերունդ զէպի անոնց՝ որոնք երկիւղած են Իրեն հանդէպ. Իր Աջով կատարուած գործերը կը յայտնեն Իր ոյժը. Ան հիացուց միտքով և սիրտով ամբարտաւան մարդիկը, կասեցուց իրենց զանրուն վրայ շախարհիկ ոյժերը և խոնարհները բարձրացուց: Անօթիները գոհացուց բարիքով և հարուստները դատարկացուց: Ան պաշտպան հանգիստացաւ Իր ծառային՝ Իսրայէլի, հաստատ պահելով Իր խոստումը մեր նախահայրերուն. Ան չէ մոռցած ոչորմութիւն ցոյց տալ Արքահամի և անոր զաւակներու զաւակներուն, յաւիտեանս յաւիտենիցս»:

Հետաքրքրական է, թէև սակայն ոչ արդարանալի, չափի և կշիռքի, ժամանակի և եղանակի սնդիլականի վերածուածը. այսպէս, Մարկոսի ԺԴ. 5ի մէջ, օծումի գործածուած անուշադուտութիւնը կարելի էր ծախել սերտունս ոսկիրո, փոխանակ սերիք հարիւր դահկանիս: «Բնաքարները համապատասխան առակին մէջ վերածուած են սոսկիով լի պարկերու»: Չար ծառային ատարը հազարօ — բիր — քտնքարի պարտքը վերածուած է սմիլիոններու հասնող պարտքի: «Գիշերուան չորրորդ ժամը վերածուած է ասուտօտան ժամը չորսէն վեցի միջև»:

Ներկայացման ձևին մէջ նորութիւն են ենթադրեալագրիներն ու զլխաբաժանումները, որոնք նպատակ ունին զիրութիւնը ընծայելու Ս. Գրոց ուսանողին մասնաւորապէս և հասարակ ընթերցողին ընդհանրապէս: Համարաթիւերը կը գտնուին ձախ էջի ձախ լուսանցքին և աջ էջի աջ լուսանցքին վրայ: Կարելի է ըսել թէ խորքին մէջ գործը չի ներկայանար հանդիսաւոր ճոխութեամբ կամ երկիւղալից խորհրդաւորութեամբ քան իր անմիջականութեամբ և զէմանդիմանականութեամբ: Ընդհանուր գնահատանքը ուղղուած է թարգմանութեան գործնական հանգամանքին, անոր լուսայոյնս, օգտակարագոյն և դիւրագոյն ձեռով կարգացուելու առաւելութեան քան թէ ոճի վսեմութեան և աստուածային պատգամներու խորհրդաւոր արտայայտութեան: Անոր օգտակարութեան արժագանգը պիտի լսուի աւելի քան քսան առ հարիւր ոչ — քրիստոնիայ Անգլիկացի գաղափարաւոր սրտէն:

ՁԱԻԷՆ ՎՐԴ. ԱՐՁՈՒՄԱՆԵՆԱ

ԼՈՏՆՈՒ, 16 Մարտ 1961

